

Ա.ԻԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿՈՆ ԵՐԿԵՐԸ

(Ծար. Բազմավէպ 1971, թ. 1-2, էջ 72-81)

«Մըրբիկի Սուրբը» կատարեալ ամբողջութիւն մըն էր. ամբողջութիւն՝ ամուգ գաղափարային խորքի կողմէն, ենթահող ունենալով հայաշխարհի գեղջուկ ապրումները, տեղական զոյնը՝ չեշտուած ձեռվ, ամբողջութիւն մը՝ արտայայտութեան համահաւասար եղանակով, եւ իր հարազատ ներկայացուցիչ տեղական կեանքի՝ ընկերային փիլիսոփայութեան եւ ճակատադրային պայքարներու լայնորէն հպումով։

Ահարոնեան կու տայ հոս ինքզինքը լիապէս առանց կրկնելու արդէն նախապէս բացած կողմերը իր եսին, մարդուն եւ գրագէտին։ Ան միշտ կը նորոգէ ինքզինքը իր նոր տիպարներուն մէջ, տարրեր տեսանկիւններ չեշտելով իր հոգեկանութեան եւ գաղափարային ինքնապեցումին։

«Մըրբիկի Սուրբը» վէպին կը յաջորդեն պատմուածքներ, որոնց մէջ յիշուելու են անվըքպ՝ Փոքրորիկները (Մուրճ, 1904, թ. 9, 10), Երբ զայլերը ոռնում էին, բայց 1904ը ուրիշ յայտնութեան մը տարի կ'ըլլայ. Ահարոնեան լոյս կ'ընծայէ իր կոռուկինը, երեցած նախ «Մուրճ»ի մէջ (1904, թ. 1, 2, 3, 4, 5, 6, 7) բոլորովին տարրեր նախընթաց արտազրութիւններէն։ Հոս այլեւս ազգային զուլումը կամ գիւղը չէ որ կը զրագեցնէ զինքը, այլ լոկ մարդկային սիրաը, որ սիրոյ տառապանքը կ'ապրի։ Պատմուածքին միջավայրը, որ ընդհանուր է եւ անծանօթ, բացատրուած չէ հոն. բայց քանի մը ակնարկներէն կարելի է կուահել՝ թէ կլարա, Մարգարիտ անունները իսաւլական կամ զուիցերական կեանքի ներշնչումներէն թերեւս կու գան։ Կրնան անոնք նոյնիսկ բոլորովին յերիւրածոյ անուններ ըլլալ։ Հեղինակը վերջապէս տարուած է միակ գաղափարէ, այն է երիտասարդ նկարչի մը սիրտին ծալքերը բանալու, որ խելացնոր սիրոյ կամաւոր որս մը եղած է, եւ չի կրնար ձերբաղասուիլ՝ բայց եթէ անձնատուր

ԱԼՄԱԼՈՎ իր ցնորքներուն, տանջուելով իր սրտին հետ, որ հուսկ կը յաղթէ, կը տիբանայ, կը նուազի, եւ յետոյ յուսախար կ'իշնայ անորոշութեան մէջ: Կարա եւ Մարգարիտ՝ երկու քոյլեր են. առաջինը հիւանդու ու ցաւաղար, երկորդը՝ առողջ ու կայտառ. երկուքն ալ զեղեցկուհիներ աննման, մին նուազկոս, միւսը առոյդ թարժութեամբ: Հոս ալ Ահարոնեան բանաստեղծ մըն է ամէն բանէ առաջ, որ լուութեան մէջ խօսիլ կու տայ սրտերու, որ բնութեան խորհրդաւոր գաղտնիքներուն եւ թագուն սէրերուն մէջ կը թափանցէ, առուակին, ծաղիկին, հոլիին եւ մէղուին, ամէն տեղ եւ ամէն բանի մէջ կը գնէ կեանք, երգ, սէր, բանաստեղծութիւն: Լուորիսնը վէպ մը ըլլալու նկարագիր չունի. զուտ պատմուածք մըն է, որ յանկարծ, անսպասիկիօրէն սկիզբ կ'առնէ, ինչպէս յանկարծածին սէրը, եւ նոյնպէս չսպասուած պահուն եւ չսպասուած ձեւով ալ կը վերջանայ, լըգումի, զանութեան սեւ վիճին մէջ զլորելով երկու սիրողները:

Սիրոյ եւ ամուսնութեան հարցեր, կնոջ փոփոխամտութեան, թեթեւութեան պատկերներ, ընտանեկան կեանքի մէջ դժբախսութեան եւ տառապանքի տեսարաններ նիւթ կը գառնան իր յաջորդ սա գործերուն՝ Մոլիսիների տակից (1910), Խաւարի մէջ (1910), Անդունիդը (1910): Այս վերջինին խորքը կը կազմէ պանդխսութեան եւ օտարութեան մէջ հայ երիտասարդին անկումն եւ բարոյական փճացումը, ինչպէս Ասսծու կրակը (1912) պատմուածքին մէջ: Այս ըշջանին են գարձեալ իր պատմուածքներէն՝ Զարքիր, Աստաւածը (1911), հայրնի գիւղերուն աւերումի տեսարանով, ուր կան որը մանուկներ, որ հրդէհին ու կործանումէ հատք պիտի վերսկսին աշխատանքի մէծ երգը:

* * *

Ահարոնեանի գեղարուեստական արտագրութեան առաջին շրջանը կը փակուի այսպէս 1912ին: Կը մնայ Սրբունի հովիտը որ մաս կը կազմէ մնայուն գործերուն, զոր գրական-գեղարուեստական յորչործեցինք, եւ որոնց մէջ երեւակայութիւնը, անձնական դիւտը, յլացումը եւ արուեստի բաժինը հիմնական մասը կը կազմեն եւ կ'անշատուին բոլորովին այն կարգի գործերէն՝ որոնք ուղեղբական, կենսագրական, ազգագրական են խորքով: Այսպէս՝ զուտ ուղեղբական նկարագրութիւններ են, խառն խորհրդածութիւններով՝ Դեպի Անի (Մուրճ, 1905), Երազնիրիս աշխարհը (Ազատամարտ, 1911), իմքանութ (1912), Պարսուածները (1912), եւ աւելի ուշ՝ 1917-1918ին Հայրենիքիս համար: Կեանքի եւ գրական արտագրութեան Բ. ըշջանին գրուած իմ Գիրքը երկու մասով՝ «Մանկութիւն» (Փարիզ, 1927), «Պատանեկութիւն» (Փարիզ, 1931) կը պատկանին այս շարքի գործերուն, որովհետեւ զուտ նկարագրական էջեր են, եւ ստեղծագոր-

ծական հանդամանք չեն ներկայացներ, մնալով հանդերձ զբական շունչի հաղորդականութեամբ վարակիչ։ Անժխտելի է որ վերոյիշեալներէն ոմանց մէջ կան շատ զեղցիկ մասեր, ընդդուղ եւ պատկերացնող վրձինի, խորհրդածող մտքի, հայրենասէր սրտի։

Իսկ այն գործերը, որոնք ժամանակակից պատմական գէմքերու կամ անցքերու վրայ իր անցեալի յուշերը կ'ամփոփեն, զբական ոչ մէկ հանդամանք ունին եւ մաքուր զբականութեան ալ չեն պատկանիր. այսպէս են քաղաքական ու պատմական գործերէն՝ Քրիստափոր Միքայէլեան, Բաֆիի, Անդրանիկ, Մեր օրերը, Պատմութեան դասերից, Քեմալական Թուրքիան, Արիական լոյսը Հայոց աշխարհում, Աւարայրի ոգեկոչումը, հրատարակուած «Հայրենիք» ամսագրին մէջ Պոսթոն։

ԹԱՏԵՐԱԳՐԻ ՈՒՂԻՌՎ

Արցունիքի հովիտը 1907ին է : «Զուլումի» երգ ու բանաստեղծութիւն մը, համապատասխան Աչարոննեանի հոգեկանին, քաղաքական ըմբռնումներուն : Ըմբռուստացումի, արգարութեան եւ խաղաղ կեանքի մը աղաղակն է որ սրտերէն կը պոռոթեայ Ասլանին ձեռքով կաղմակերպուած, երեսուն տարիններէ ի վեր տունէն հեռացած, «զարիպութեան» տուած ինքինքը, գիւղէ գիւղ, քաղաքէ քաղաք քարոզելով աղատութեան սէրը բռնաւոր ուժին գէմ : Երեսուն տարի ետքը, այժմ Հիւրի աղջկանը հետ՝ կը հասնի իր հայրենի գիւղը ու կը պատահի պառաւի մը, որ իր մայրն է եւ զոր չի ճանչնար (չափազանցեալ անդնականութիւն) : Հեռացած է տունէն, որպէսզի կորած խըրճիթներու մէջ արգար ցասումի եւ վրէժի քնացած օձերը արթնցնէ, շարժէ ինքնապաշտպանութեան : Հայրուկային առաքելութիւնն է : Հեղինակին միտքն ալ այդ է արգէն, չեշտել աղատազրական շարժումը : Գիւղապետը՝ Ուսո Մնօ, ստրկութեան քարոզիչն է, ճիշտ հակառակը Ասլանին . ան «մէծերին շունն է, ինքներին՝ բուրենին» (Գ. գործող. տես 3) . այս մարզը կերծաւոր գաւաճանն է իր ժողովուրդին, մինչ Ասլան՝ միամիտ քաջը, ամրոխները շարժող, ապստամբութիւն պատրաստող իր երկու մտերիմ ընկերներու՝ Սուրէնին եւ Բարդէնի, եւ խումբ մը գիւղացի երիտասարդներու հետ : Գաղափարականի հերոսներ : Հիւրի՝ հայ հերոսուհին է, որ նոր կեանքի արշալոյսին պայծառ արեւովը խանդակառ՝ կը սպասէ զալիքին զուլումի զոհ գացած հօրեղբօր տան մէջ՝ անոր երիտասարդ կնոջը նազին հետ, որ իր օրօրոցի մանկան ականջին կ'երդէ .

«Կաթիս հետ մէկտեղ սեւ վիշտս ծծի՛ր,
Հոգուուր մէջ թող նա սեւ վրէժ գառնայ», ...

Այս հերոս Ասլանը՝ երեսուն տարի շրջելէ ետք կը հասնի ու-
րեմն իր գիւղը, կը կաղմակերպէ կործանումը բռնաւրի դղեակին,
զիշերային խաւարի մը ծոցը, հսկայական ամբոփի ուժով (գէթ այդ-
պէս ներկայուուած), բայց յանկարծ անտառի մը մէջ, թուփերու
ետին ծածկայած խմբակի մը (որ Ռէս Մնօ գիւղապետինն է, միակ
հակառակորդը Ասլանին նոր բերած շարժումին) առաջին գնդակէն
վար կ'ինայ: Հոս ալ դարձեալ Ահարոնեանի ճակատագրականու-
թեան ուրիշ մէկ ոոչը: Այսպէս է յլացումը հեղինակին, որ կը հե-
տապնդէ զաղաքարական մը, հրդեհի մը պէս հորիզոնները բոցա-
վառող եւ սրտերը չերմացնող, որ սակայն խեղուած ձեռնարկ մը
միայն կը մնայ, մինչեւ որ զայ բուն օրը: Մեռնող Ասլանը կ'ըսէ իր
արի եւ հերոսունչի աղջկան: «Հիւրի՛, Հիւրի՛... ազատութեան պատ-
ուանդանը զարհուունքից ու արիւնից է շաղափում, իմ արիւնից...
շատիրի՛... շատիրի՛...»: Եւ հայ կինը Հիւրիի մէջ կը պատասխանէ:
«Ճառապանքի սեւ ծովին մէջ թող կուլ զնայ եւ իմ սէրը, եւ իմ
կեանքը, բոլորի կեանքը, որպէսզի ծաղի այն արշալոյսը, այն ա-
րեւը...: Եւ նա կը ծաղի՛... կը ծաղի՛...»:

Եթէ Արցունիքի հովիտը ունի զրական հրապոյը մը՝ ատիկա տոա-
մէն չէ որ կու զայ, այլ նիւթին ողերդականութիւնէն որ յուզէ է.
այդ հրապոյըը աւելի շշշուուած պիտի ըլլար, կը խորհնք, վիպակի
մը հանգամանքին մէջ, զերծ ըլլալով այն թերութիւններէն՝ որ այժմ
այդ տոամը անխուսափելիօրէն տոած է վրան: Հեղինակը ի ճարկէ
նոպատակ մը կը հետապնդէ, քարոզած զաղափարը այս անդամ բեմի
հանած է: Գործը զրուած է քարոզութեան համար: Արդեօք, կը
կրկնենք, վիպակի մը ձեւին տակ յաջողագոյն արտայայտութիւն պի-
տի չունենա՞ր զործը, որուն յլացումը ինքնին գեղեցիկ՝ բայց բեմի
պահանջած պայմաններէն կաշկանդուած, չէ ունեցած բնական զար-
գացումը իր երկրորդական պարագաներուն, ժամանակի անհրաժեշտ
շրջանակաւորումին մէջ ստացուելիք հասուն, կարգաւոր եւ մտա-
ցի հանդարտութեամբ: Թատերական զործողութեան մէջ յայտնի կը
տեսնուութիւն, անբնականութիւն: Ահարոնեան աւելի վէպին
փորձն ունի, ուր գիտէ աղատօրէն շարժել, չափերու մէջ առնել զոր-
ծողութիւնը եւ բնականութեան պահանջը յարգել, մինչդեռ հոս, բա-
յի ներքին զուսպ ոյժէն՝ հապճեկ մը կայ, բան մը՝ որ կը մէջ զոր-
ծողութիւնը գէպի վախճանը, առանց շատ պատճառականութիւնները
նկատի առնելու գէպիքերու կապին մէջ եւ միացնելու զանոնք իրարու
այնպէս՝ որ մարգկայինը եւ բնականը չլիիրաւորուի: Ենթադրենք որ
հեղինակի մտքին մէջ՝ Ասլանին ձեռնարկը պիտի ճախողի. այդ ձա-
խողանքը կրնայ ծիծագելի պատճառէ մը առաջ դալ եւ կրնայ նաեւ
լուրջ, ծանր եւ նկատի չառնուած խոչոր դժուարութենէ մը ծաղիլ:
Հոս է ահաւասիկ ծիծաղելիութիւնը, որ Ռէս Մնօ՝ թակարդին մէջ

ինկած մատնիչ մը ըլլալով հանդերձ՝ որ Ասլանին ձեռքը ինկած է դէպքէն առաջ, եւ արդէն տեղի ունեցած է զադափարի ընդհալումը իր եւ ի՞ր ընկերներուն միջնեւ, կը դաւաճանէ անոր կեանքին։ Արդ, ի՞նչ հերոսի տիպար պիտի ըլլայ ան՝ որ չի հետապնդեր թըշնամին եւ անկարողութեան չի մատնիր զայն եւ անոր ողորմելի խըմբակին գնդակէ մը գետին կ'իյնայ։ Կը կարծենք թէ խորհրդածութեան մը եւ վիպականօրէն մշակուած նիւթի ընդլայնումին պակասէն առաջ կու զայ, ինչպէս նաև զործողութեան տրուելիք հանդարս եւ կշուտած պայմաններու բացակայութենէն, որոնցմէ Ահարոնեան անսուրակոյս խուտափած պիտի ըլլար՝ եթէ վիպակի կամ պատմըւածքի մը պահանջներով, որոնց վարպետն էր արդէն, ծնունդ տար իր յղացքին, բնական յառաջխաղացումով դէպքերու, պատմառանութիւններու խնամուտ քննութեամբ ու կապերով, եւ առանց թատերական զործութեան մը պահանջներուն մատհողութեան՝ զոր չէ կրցած գոհացնել։

* * *

Ահարոնեան ղեղարուեստական դրականութեան Բ. շրջան մը կը սկսի երկար տարիներէ ետք Պոսթոնի «Հայրենիք» ամսագրին սիւնակներուն վրայ 1923ին։ Այս շրջանիս ալ զինքը զրադեցուցած են նիւթեր քիչ մը պատմական, քիչ մը կենսագրական եւ քաղաքական եւ քիչ մըն ալ զրական։ Այս վերջիններն են միայն, որ իրը պատկերպատմուածք ելան իր զրչէն եւ գեղարուեստական գրականութեան բերին իր վերջալոյսի յետին նշովները։ Քանի մը հաս են դժբախտաբար ատոնք. Նեղոյի արտը (1924), Ճամբորդը (1925), Երբ ձիւնն իշնում է (1925), Կարուշքը (1926) եւ տուամ մը Ուկի հեֆիաք (1924)։

Հոս կ'արթնայ զիւղը տարեց վիպագրին մէջ, կը վերազարթնուն հին յուշերը, ապրումները, որոնք տարիներու հեռաւորութեամբ աւելի քաղցր են այժմ եւ աւելի խորապէս զրոշմուած հայրենական շունչով։ Ահարոնեանի արուեստն ալ կարծէք աւելի հասունցած կ'երեւի, գէթ այս վերոյիշեալ կտորներուն մէջ չէ կորսնցուցած ո՛չ կորովը եւ ո՛չ ալ փայլը։ Ճամբորդը պատմուածքին մէջ՝ օրինակի համար, որ զլուեմ-զործոց մըն է, Սօզօն ժամկոչը, խեղճ թզուկ, ողորմելի մարմնով եւ մտայնութեամբ մարդու մը տիպարին ընդգծումն է. այդ տիպարը այնքան ճարտարօրէն պատկերացուած է որ նկարչական գործ մը կարելի է համարիլ զայն։ Ղեղոյի արտը պատմուածքին Գեկո, ուամկօրէն ու հեղնական շեշտով ըսուած «Ղեզօ», ծերունի դիւլացին՝ հողին սիրովը եւ տենդովը տոչորուն՝ ապրում մըն է, անհատականութեն մը՝ որ իր մեծ ցաւը ունի։ Քրտինքով տէր եղած կէս օրավար արտի մը, որ տուած է առաջին հունձքը՝ հաղիւ հազ պարտքերը գոցելու բաւարար, եւ ահա պետական հարկանը՝ որ

կը կեղեքէ զինքը ստիպելով կամ հրաժարիլ արտէն եւ կամ աճուրդգի հանել իր ծերուկ ու տրոտում իշուլը: «Ղեղօ» նկարագիրը մըն է, փառում կեանքին եւ պատիւին, փառում հողին եւ աշխատանքին, հողերանութիւն մը՝ յոյսի, ապագայի տեսլականով լեցուն, որ յանկարծ կը քայքայուի մարդկային չարութեան դէմ:

Ահարոնեան արտաքին նկարագրութիւններու մէջ մնալ չեւ սիրեր. իր ասպարէզը աւելի ընդարձակ ու աւելի խոր է, ան կը թափանցէ ներքին ու հոգեկան վիճակներու: Տանջուող հողիներու ծալքերը կը բանայ: «Ղեղօ»ի տիպարին ուրիշ մէկ երեսն է «Եղնակը», որ թշուառ մըն է հարստութեան մէջ: Ունենոր գեղջուկ ընտանիքի մը գլուխն է, բայց այրի մնացած, վաթսունը անց եւ անժառանդ, որովհետեւ իր կինը ի գերեւ հանած է հայրական յոյսերը եւ հիւանդուու տարիները քաշգելէն ետք՝ հուսկ մեռած է: Տանը մէջ միայն պառաւ քոյլ մ'ունի, Հէքօն, որ կը յորդորէ զինքը վերստին ամուսնանալու եւ ժառանդ մը թողու իր հարուստ կայուածներուն: «Խաչանենց աստղը Գոհարի ծոցումն է» կ'ըսէ Հէքօն իր եղբօրը: Եղնակ՝ որուն գլխուն ու մօրուքին վրայ արդէն ձիւնն է իջած, կ'ամուսնայ երիտասարդ Գոհարին ճետ ու կ'ունենայ մանչուկ մը, որ սակայն չի նմանիր իրեն. ասկից՝ «Փալիսախն չարութիւնը, որ կը բռնէ բոլոր գիւղը՝ Գոհարի եւ Եղնակի պատուին դէմ: Կայծակի հարուստ մը կ'իջնէ Եղնակի գլխուն. անպատուած մարդ է, անկարող ու ապուշ մարդ է Եղնակ: Ի՞նչ կը մնայ այժմ ընել իրեն: Կեանիքը ի՞նչ արժէք, ի՞նչ յարի, ի՞նչ հրապոյր ունի այլեւս: Մահը կը գծուի աշքին՝ իրը միակ փրկարար մըջոց: Զաղացքի ջուրերուն վրայ կը դանեն օր մը Եղնակին զիւակը: Գիւզի անձուկ միջավայրին ու ճակատագրականութեան զոհ մըն է այդ բարի գիւղացին: Եղնակ՝ Ահարոնեանի դրականութեան մէջ պարզապէս զիւղացի մը կամ անհատ մը չէ, այլ պատկեր մը, նկարագիր մը, բոլանդակ գիւղին մտայնութիւնը անձնաւորող մը. հոգեկան պայքարի մը, տգիտութեան թերեւն նաեւ խանդոսութեան (լայն խաստով) պատճառած տառապանքին մարմնացում մը, որ աւելի մարդկային սրտին՝ քան միշտակայիրի մը յատուկ մտանական պատկեր կընայ համարուիլ:

Տաղոննաւոր նկարիչներ զիւտեն քանի մը զիծերով տալ գիմանկար մը՝ ուր բայցայայտ կ'երեւի ենթակայի մը նկարագիրը: Ահարոն ճիշտ այդ այս այսպիսի տեսանկիւններ իր ենթակային մէջ՝ որ գուրս կը ցայլով արտայայտութեամբ բառերու, զնելով ապրում, ողի, գտնեալ պարզ արտայայտութեամբ բառերու, զնելով ապրում, ողի, գտնեալ լով այնպիսի տեսանկիւններ իր ենթակային մէջ՝ որ գուրս կը ցայլով այցնալու մարդը: Բաշոնց Անտոնը («Կաթուցքը» պատմուածքին մէջ) տեցնեն մարդը: Բաշոնց Անտոնը («Կաթուցքը» պատմուածքին մէջ) իր սրածայր ոլորուած պեմերով, իր ածիւուած գանկին վրայ մարդու փնջիկով մը, զոր փայտէ սանտրով շարունակ կը ինամէ, իր արուեստակեալ հազոր, զոջերու կարգին ինքնինքը զասելու մեծա-

մտութեամբը, իր կարօտեալի խեղճութեամբը՝ որուն տան տանիքն ջուր կը կաթի անձրեւներուն, հաբիւր կարկտանով «Քուրք»ը հազած՝ որմէ չի կրնար հրաժարիլ, պիտի երթայ հարսնիքի, պիտի բազմի գիւղի մեծերուն քով, իշխաններու կողքին: Ինչո՞վ վար կը մնայ ինքը Բագալենց Շահինէն, կամ ասկէ, կամ անկէ: Բախտի հարց է, բախտը կը ժամանի, կու դայ. . . իրեն ալ պիտի ժպտի անշուշտ: Բայց մահակողուած է հիմա. ի՞նչ գումարով պիտի մասնակցի «Ճաղ»ին, հարսուփեսի դրամական նուէրին՝ որ բարձրաձայն կը յայտարարուի. «վեց արասի»ո՞վ (Անդրկովկասի դրամ, 20 կոռէկ՝ 1 արաս), մէկ մանէթո՞վ՝ որ արդէն խոչըր գումար է իրեն համար, թէ հինդ մանէթով: Սակայն ուսկի՞ց գտնել այդ դրամը: Կինը կ'առաջարկէ երկիւղով՝ վեց արասին ու կը լուկ. վեց արասի եւ «Քուրք»ը չեն համեմատիր սակայն իրարու հետ. Բաշոնց Անտոնը պէտք է փայլի, պէտք է հիացում խիք: Անցեալ տարուն ծախուած երինջի գիւնէն պահեստի գումար մը կայ, չինդ մանէթ... կ'առնէ զայն կնոջ արդէն: Բազմութիւն մը աչքերու ուղղուած է իր վրայ, մանաւանդ իր «Քուրք»ին: Ոչ ոք, սակայն, կը զրադի իրմով, ոչ ոք տնեցիներէն բարձրագոյն տեղ մը կը հրամցնէ զինքը: Կը հասնի «Ճաղ»ին ժամը: Կը յայտարարուին նուէրատութեւները... ինքը պարձենկոտութեամբ մը, երբ կը հասնի կարգը, կարծելով խելել ծափ ու հիացում, կը հոչակէ իր հինդ մանէթը... բայց ի՞նչ յուսախարութիւն, հիացումի տեղ, ուրախութեան ձայներու տեղ, ապշած ու պաղ լուսթիւն մը կը պաշարէ զինքը եւ իր ձայնը: Կը զդջայ թերեւս առած քայլին համար, բայց այլեւս ուշ է, ըսուած է, տրուած է.... Բայց ո՛չ իր պատիւր բարձրացած է ատով, եւ ոչ ալ «Քուրք»ին նայող մը եղած է. ան մնալով իր տեղը քարացած՝ կը սպասէ հիմա որ վերջ գտնէ հանդէսը տուն գառնալու համար: Ցածրորդ առոտու արշալոյին՝ երր կը գառնար հարսնիքն, կ'անձրեւէր եւ իր տան առաստաղէն թանձր ու սեւ կաթիւներ համաշափ կ'իյնային՝ ինչպէս բախտի գահան հարուածներ: «Կաթուշքն էր... անիծուած կաթուշքը»:

«Ուկի հէքիաթ» երկրորդ թատերակն է Աշարոնեանին, որու մասին կարելի է խօսիլ, մինչդեռ «Ուխտուածներ» (1907) եւ «Պատրանք կամ Մեռելները խօսում են» (1908) պարզ անուններ են, կորսուած ըլլալով բուն զործերը: «Ուկի հէքիաթ»ը գրուած 1824ին, եւ լոյս տեսած «Հայրենիք» ամսագիրի մէջ 1938ին, երկրորդ խորագրով մ'ալ, Սեւ քոչունը անունով ծանօթ, կը գառնայ կեանքի եւ սիրոյ առանցքին վրայ: Չո՞ն կայ պայքար մը սիրոյ համար, չո՞ն կայ թիւապարտ մը նետուած զատապարտեալներու կղզին, կայ մեռած մը լինին մէջ, գեղեցկուհի մը՝ Եւա, որուն համար այդ կոփւը տեղի ունեցած է եւ աղջիկ մը տասնութամեայ՝ ծնունդ այդ կնող եւ թիւապարտին: Գեղեցկուհին ունի նոր ամուսին մը, որուն համար ըսած

Են աղջկան՝ թէ հայրն է : Գիտակցութեան հասակին մէջ է աղջիկը, որ անուղղակիօրէն լսած է արդէն իրականութիւնը, որմէ հոգեկան տաղնապ մը ծնունդ առած է այժմ անոր հոգւոյն մէջ : Սեւ թոշունը կը սաւառնի սեւ բախտին, սեւ ճակատագրին վրայ : Կեանքի իմաստափրութիւնը գրուած է ծերունի փիլսոփիայի մը բերանը, որ յանուն ճշմարտութեան ելենային կը բանայ դադանիքը, և ոչ իսաբուած ամէնքէն, նաև մօրմէն՝ կը նևուուի վար այն ժայռէն, ուսկից օր մը գահավէժ ինկած էր երիտասարդ սիրահարը : Ի՞նչ է ուրեմն կեանքը Ահարոնեանի համար . ոսկի հէքիա՞թ, սէր ու ինդո՞ւմ, թէ պատրանք, կեղծիք եւ ցաւի յաւերժական զարկ մը սրտին վրայ, մաշելով զայն ամէն օր միշտ աւելի : Ահարոնեանի համար լոյսի ու զաւրթութեան նշոյլ չի ծագիր, աշխարհ թշուառութեան, անէծքի, ատելութեան եւ յոռետեսութեան մէջ կը դանէ իր լուծումը : Այս գործով ան անդամ մըն ալ կը փաստէ թէ ճակատագրականութիւնը իր աշխարհայեացքին եւ հողեկան ապրումին խորքը կը կազմէ :

Գաղափարապաշտութիւնը յայտնի տարբերէն մէկն էր Ահարոնեանի դրականութեան, նոյնը կը գտնենք հոս ալ : Թերեւս խորհրդապաշտութեան հետքեր եւս կարելի է նշարել, բայց մթին է եւ ծածուկ . «անձանօթյի մը երեւումին մէջ իրը «ատուերց» միայն, կարելի է տեսնել Եւային ամուսինը, թիապարտութենէն վերադարձած, որ հոն կը ներկայանայ որպէս իրականութիւն : Ստուերը Եւայի երեւակայութեան մէջ մարմին առած՝ խորհրդանիշ մը զարձած է, որուն հետնէ կը խօսի, որ իրմէ համբոյր մը կը խլէ : Բանդադուշանքներ երեւակայութեան, ցնո՞րք թէ խորհրդապաշտական պատկեր մը այս անձանօթ անձին կամ դերակատարին բաժինը տուամին մէջ :

(Ծար. 3)

Հ. Մ. Ճ.